



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

954

ԳՐԱԿԱՆ  
ՆԱՀԱՏԱԿՆԵՐ



ԳՈՒՄՆ. Կենաց արեւուն ամենէն թուի ամպն է այն. Վաչ այն գրականնին՝ որ կը նսեմանայ, կը խաւարին անոր մէջ. Հոգեկան վիժխարի հիւանդութիւն մըն է այն, որով կը խամբին մեր հին և նոր գրագետները. Եւ թող լեզուներն և մտքի խեղերանքներն չեն որ կը կրեն լքման մահացու հարուածն, այլ ա՛նոնք՝ որ սահմանուած կին և են ազգը յառանջ մղելու, հմայել սրինդով, զրչի խարագանով, մտաց գեղով և ճաշակով. Լքան այս վերջինները և հայ լրագրութիւնը կը մամուլը ամենէն ողորմելի վիճակի ենթարկուեցաւ:

Հոգին տոհմը մեծ հանճարները, առանց անոնց արժանաւոր յաջորդներ պատրաստելու. Լքան մտքի մեծ գործիչները, քաշուեցան գրական ասպարէզէն, և ազգային գրականութիւնը և անոր զեկը ու սանձը մատնեցաւ ողորմելի գործիչներու, որոնք հասարակ կրպակէ մը կամ միջնակարգ վարժարանէ մը զուրս ելած, կը յանդիման գրական կամ խմբագրական ամբիօնին վրայ բարձրանալ, և ոլիմբականներ ճամարտակել: Ասոնք չեն գրական նահատակներ, այլ միամիտ ժողովրդեան զազափարներուն նահատակողներն են: Ասոնք չեն նահատակուիր, այլ իրենց զրչի շպարովն առանց գիտարութեան կ'ապրին և կ'ապրեցնեն իրենց թերթը. և բնական մակարոյժներու պաշտօնը կը վարեն գրականութեան մէջ: Լքումն նահատակեց այն հանճարները, որոնք մեծ էին, այն գործիչները, որոնք կը գործէին: Երբ ժողովուրդ մը չի գիտեր իր հանճարներուն յարգը, գանձը չի քաջալերեր, չի վարձատրեր, այդ գործն շքամն բառով կը սահմանուի. և երբ հանճար մը հակառակ այդ ջլատիչ վարման՝ մինչև իր կենաց պայլուծմ գեւ կը գործէ, գեւ գրիչ կը շարժէ, այն գրական նահատակ մըն է՝ ուսկից ունինք շատեր, որոնց յիշատակը պիտի շարուի հայտն ուղեղէն:

\*

Գրական նահատակ մին է Պէշիկթաշիան: Խեղճ բանաստեղծ: Այն կ'անմահացընէր Կոնստանդ, Արշակը և Վահանը. ժամանակակից ժողովուրդը կը զմայլէր այդ տարօրինակ հանձարին վրայ, բայց կը թողուր որ լքեալ Պայ՝ տարրական վարժարանի մը անկիւնէր: Այն համազգային համերաշխութեան մեծ գաղափարը կը յղանար, և կապոյտ երկնքի շողողուն աստեղաց հերքելու անշատուած եղբայրները, ազգութեան վառարանին մէջ կը մղէր, կը հաւաքէր «Եղբայր եմք մեք»ի փողով. բայց քաջաբերութեան քնարը երբէք չէր մեղմէր զգայուն սրտին վշտերն և կակիծներն: Գալար հասակին մէջ կ'երգէր «Անուշիկ են ինձ կեանք»ը. բայց իր կեանքը որչափ որ մեզ համար անուշիկ և օգտակար եղաւ, բայց իրեն համար, սրբան գառն. քաջաբերութեան և օգնութեան սովը կը տանջէր խեղճ բանաստեղծը, և այն ատեն իրեն օգնութեան կը հասնէին, երբ մահուան քրտինքն կը սահէր անոր լայն ճակատէն: Եւ կը մրնջէր.

«Որհնեալ ըլլան անոնք որ իրենց սրտին գոնէները աննախանձ կը բանան ստուապելոյն առջեւ, սակայն ի զուր կը շրջայ արեւը զօտ արմատին վրայ, նա ոչ ոստեր ընձիւղէ և ոչ ծաղիկ բողբոջէ»:

Մեկնեսա չունեցաւ մեր անուշ բանաստեղծը, և ինքը անոր կը կարօտէր. լքաւ նա և կարելի չէր որ ընձիւղէր և բողբոջէր, արեգն այլ եւս ուժ չունէր անոր վրայ ներգործելու. առոյգ հասակի մէջ գերեզմանի թիթեռ ու՛ր ըլլալու կը սահմանուի. և իրեն ժամանակակից հայրութեան՝ սրջափ այսպիսի լուստանք կը տեղան այս տողերն, որ բանաստեղծը իրողեբրգէր իր թշուառութեան մահճին մէջ.

«Առնելիքներս կեցեր են այնպէս, եւ քովս գտնուած ստակներս սկսայ ուտել: մէկ կողմանէ անոնք հատնին, ու եկամուտ մը չի գոյանայ՝ իմ ապագայս ինչ կ'ըլլայ, եթէ ապագայ մը ունիմ: Տարի մըն է բոլոր բաղձանքս այն էր թէ վեճակի մը փոքր ապահովութիւն մը ստանամ: Գիտնամ թէ ամիսը որչափ գուժմարի վրայ կրնամ վտասահ ըլլալ. ընդունայն բաղձանք, անստուգութիւն. զարձեալ անստուգութիւն»:

Անստուգութիւն. բանաստեղծին ամենէն ստոյգ արտունջն է: — Դեռ նոր Մուրատեան վարժարանն ի Պոլսի իր հայրենիքն դարձած էր, ապագային անստուգութիւնը կը կոծիր գրական անձին կործանը. անոր նպատակն ու փափաքն էր՝ երգել գիշերուան խորհրդակառնութիւնը, արչան ու գարնան հրապոյրը, զեփեռը, հայրենիքը և հայ նահատակները և դիւցազները, բայց ապագային մտածութիւնը կը կաշկանդէր զինքը: Միջպակղի վարժարանի աթոռին վրայ, մեծ բանաստեղծը կը բռնադատուէր հասարակ տիրացոյի մը պաշտօն վարելու: Եւ ըստ իր մտերիմ ընկերներու վկայութեան, քանի քանի անգամ բանաստեղծը բացագանչած է, կ'ուզեմ գրել, կ'ուզեմ երգել, և ոչ վարժապետել, բայց ո՞վ ապագաստուգանչած է, կ'ուզեմ գրել, կ'ուզեմ երգել, և ոչ վարժապետել, սպրիւտ մտածութիւնը զիս կը տանջէ: Եւ Բագրատունին Հայր Արսէն տեսնելով այդ տաղանդաւոր երիտասարդին կացն ու վիճակը, մեղք կ'ըսէր Պէշիկթաշիանին՝ որ նիւթական ապրուստը կը մտածէ: Եւ մեծ մտալը հասկցած էր այն փոքր բանաստեղծի յարգն, որ մեծ տպագր կը խօստանար:

Բանաստեղծը շատ շուտ համագրի հայրութեան ընկհանուրին ուշագրաւ եղաւ. և ամէն զրազէս անձէ սկսեալ, մինչեւ բոլոր հարուստ դասակարգը կը զմայլէր անոր վրայ և զայն կը սիրէր. բայց սէր ու զմայլում՝ Պէշիկթաշիանին գանկէն չի հայածեցին անստուգութեան ուրուականը, որ կը խեղդէր զինքը: Սքանչացում, պաշտում՝ առանց նիւթական ձեռնտուութեան մի կարօտ գրազէտի համար բալասան մըն է եւեթ, և ոչ սնունդ կարելու: Մեծ բանաստեղծը չորս ոսկի ամսականով վարժապետի պաշտօն կը վարէր, ինքը կ'ապրէր և կ'ապրեցընէր իր ծնողքը... Եւ այդ ամսականը միշտ ապահով չէր, երբեմն ամիսներ ամբողջ առանց ամսականի կ'անցընէր: Պէշիկթաշիան կարօտ կ'ըլլար օրապահճիկի . . .

\*

Գրական նահատակ մըն է Պէշիկթաշիանի զուգահւատասար բանաստեղծ Պեարոս Դու.

րեանը: Եւ այլ երկու անունները, ինչպիսի՛ յուզումներ կը պատճառեն ըսողաց եւ լսողաց: Դուրեանը՝ Պէշիկիթաշեանի ինչպէս փառքին եւ պատուին, նոյնպէս նաեւ անոր բարուց եւ կենաց զուգակից ընթացաւ: Եւ զուցէ սխալած չենք՝ եթէ ըսենք թէ Դուրեանին կեանքը քան Պէշիկիթաշեանինն աւելի ողբերգական եղած է: Աղքատութիւնը մեր բանաստեղծներուն մէջ ամենէն աւելի գիտրեան շան թաճաբեց. նամակի մը մէջ Դուրեան կը գրէ.

« Սեւ ճակատագիրը... մեզ՝ մանուկ հանճարներս դաշկահար շանթերու փունջ մը Երաւ »:

Դուրեանը որ Դուրեան գերպատանին անմահացնողն եղաւ, աղքատութիւնը, խեղճութիւնը ստիպեց որ մտածէ իր ծնողաց ապրուստը. գրականութեան բանաստեղծութեան սիրով սիրատուչոր սիրտը, կը հիւծէր ապրուստի հոգածութեամբ. կը գրէ.

« Ո՛ր զեռէ քանի՛ անձինքներ զանազան տաղանդներ քաջաւերութեան պակասութենէն անզոր ու վճատեալ կը կենան միանգամայն եւ իրենց աղքատ ընտանեացը բեռ Ըլլալու զգացումովը կը տանջուին »:

Եւ այլ զգացումովն էր, բոով կը տանջուէր նոյն ինքն Դուրեան: Նա բանաստեղծութիւն, գիրք, գրիչ կ'երազէր, բայց ճակատագիրը էր ըզձերուն կը հակառակէր: Տան նիւթական կարօտութիւնը Պետրոսին ձեռքէն կը խլէ գրիչը, հասարակ արհեստի մը յորդորելով: Բանաստեղծին կ'առաջարկուի էֆէնտիի մը պայտասկիրն ըլլալ եւ անոր ձիուն ետեւէն Սուրճալ! Ինչ լաւ առաջարկութիւն: Դուրեան ամէն շանք ի զոր մը քնէ առանց ներթական կարօտութեան զգայու, ինքզինքը բոյորովին գրականութեան նուիրելու, եւ այս փափաքն իր մէկ նամակով բոյորովին յայտնի կ'երեւի. բարեկամի մը կը գրէ.

« ... յերաւի բանաստեղծ մ'ըլլալ կ'ուզեմ, տենչ մը, որ աղքատիկ հեղիչ մը անկիւնը, քաջցի ու ցարտի սեւ վերմակներուն տակ վերջապէս սկսմայ կը մտրի: Հիմակուան գործատեղիքը կով կուզեն գործածելու՝ աշխատելու ոչ թէ մարդ: Տե՛սնենք քանի՛ մը թատերախաղեր ունիմ, կրնամ քանի՛ մը ստակով կամ ծափով փոխանակելու... ամիսի մը չափ մինչեւ անգամ խոնարհեցայ զերասանութեն Ընելու ընտանիքիս կարօտը լեցնելու համար,

բայց բաղդին ատելութեան կրակովը բորբոքած՝ նախատինքներու շինարարով հանդուրժել աղտատ անկողինս թատրոնէն տուն փոխադրեցի: Իմ ցուերս սոսկալի են, որւ բաժանման կէտերուչ շատ կրկնեղի որ քործ քտենմ: Սէբայր սա սեւ ճակատագրիս դէմ կը խօսիս... լռենք... աչերս կը լինան... վերջացնենք... մտտերս կը մտնի երթամ վարը քեչ մը տաք նալու »:

Բայց Դուրեանին լացն ու մրմունջը, զորքն ու խնդրանք լսելի չեղան. նա աղքատ ծնուա եւ աղքատ մեռաւ, ուրիշները լքին զանիկայ, բայց ինքը չի լքաւ. մուրացիկ վիճակ մէջ եւս կրցաւ իր միտքը մշակելու եւ յաջողեցաւ մեր ազգին ամենէն զգայուն բանաստեղծն ըլլալու, եւ եղաւ: Բեզնաւոր հանճար մըն էր որ չի գտաւ քաջաւերութեան անգաստանը մշակելու, դեռ աւելի բարձր, դեռ աւելի ձգող, եւ սքանչացումի արժանի նուագներ եւ երկեր: Եւ անվարձատրութիւնը խորտակեց Դուրեանի յուսալից գործունէութիւնը:

\*

Անվարձատրութեան կամ լքման պակասութիւնն ամենէն աւելի զգացին ազգային հրապարակագիր գործիչներն: Քանիներ բուռն եռանդով սկսան այլ կարեւոր գործն, բայց անոնցմէ քանի անձ կարելի է գտնալ, որ քաջալսեռած լինի հասարակաց ընթերցասիրտութեամբ: Եւ եթէ այս օր կան թերթեր որ բաւական տարուան զոյութիւն ունին եւ իրենց ծնունդէն սկսեալ շարունակաբար յառաջ կը գնան, ամենայայտնի նշմարտութիւն մըն է, որ ոչ թէ հասարակաց քաջաւերութենէն ուժ եւ սնունդ առնելով դեռ կը քալեն, դեռ կ'ընթանան, այլ նուիրական զաղափար մը զոր ունին, այն գիրքնք կը քաջալսել, եւ այն գիրքնք կը պահպանէ լքման աւերիչ ազդեցութենէն:

Տասնեակ տարուան ընթացից մէջ, հայ լրագրութիւնը մեծ յեղափոխութիւն մը ցոյց տուաւ նոր եւ ազգու լրագրաց ծնունդով: Պրոլոյց մէջ խումբ մը երիտասարդներ կը խմբագրեն « Հայրենիք » թերթը որ պիտի լինէր առաջապայց « Մշակ »-ը. եւ այդ թերթը որ թէ եւ առաջայց աղիւնակաւ թերթին կիսակատար ընգործինակութենն էր, բայց

սակայն աշխատակցաց զեղեցիկագիտական գրութիւնները զայն շուտով հայ հասարակութեան սիրելի բրին. տարիներ անընդհատ այդ թերթը ձեռքէ ձեռք կը յափշտակուէր. բայց կը ցախինը ըսելու որ ծանօթ պատճառներէն զատ, նա բաժանորդաց անվարձատրութենէն իսկ ոսկիեայ կը դադրի գործելն . խմբագրութիւնը անով ամենամեծ կորուստ կ'ունենայ, և հասարակութեան սիրելի թերթի խմբագրութիւնը՝ անօթի և սովալլուի հետ ի հէն կը նետուի յԵրոսպա, և զեռ առանց յբանելու, աննոցմէ ոմանը զիւցաբակեան քաջութիւնն կ'ունենան իրենց նուիրական զործն յտաջ վարելու, յայտնի գիտնալով որ այդ գործունէութիւնը ազգէն վարձատրուած չէ:

Թուրքիոյ նոյն մայրաքաղաքին մէջ գիտական և մասնագիտական թերթեր իրար կը յաջորդեն, շուտով կը ծնին և շուտով կը սեռնին. անվարձատրութեան իտրշալը կը խամբէ անոնց ժողիկ գազափարները: Դեռ նոր է՝ որ Պ. Բոլշառ գրական ասպարէզէն կը քաշուի. այդ գիտնական անձը որ ամենէն մաքուր և առաքինի գազափարով մը սկսաւ հրատարակել «Հանրագիտակ»ը, բայց ինքն եւս հարուածուեցաւ քաջակերութեան պակասութենէն. հայ լրագրութիւնը՝ այդ թերթին նման գործնական գիտական թերթ մը չունեցաւ բնա, անտեսագիտական մասնաճիւղով ևս երեք տարի անզուպական զիրք մ'ունեցաւ. երոսպական յառաջադիմական գիտութիւնը և գիտերը, գաւառական հայ ժողովրդական գործնական դիտութեան հետ ձուլելով կը հրատարակուէր. և ժողովուրդը մանաւանդ գաւառներէն, ինչպիսի խանդավառութեամբ ողջունեց այդ թերթը. և Բնչ օգուտ այդ զուրգորանքն, քանի որ խմբագրութիւնը ամէն ամիս կ'ողբերէր բաժնեգիտց վճարուածն: Եւ Պ. Բոլշառ երեք տարի առանց լքանելու՝ ընտանեաց բերնէն հացն կտրելով, կը հրատարակէր այդ թերթը: — Այս և սասր նման օրինակներ շատ են: Ռուսահայ լրագրութեան ողբին մասնակցելով և արտասահմանի և թրքահայ խմբագրութիւնը, տասնեակ ամիսներ առաջ, լացին Սիմէոն Քոչալմարիանցի կորուստը. այդ այլ խմբագիր

մ'էր և անվարձատրութեան գառնութիւնը ամենէն շատ ինքն կը զգացող. այն զառնութիւնն էր, որ զինքը առողջ հասակի մէջ՝ զկայ ի գերեզմանն առաջնորդեց: «Արաքս»ի խմբագրատանն էր անիկա, որ ամբողջ տասը տարի՝ հայ մամուլը զիւարուեստական մասնանձիւղով շատ վեր բռնեց և իր թերթը մրցեցաւ երոսպական զեղեցիկ և ճաշակաւոր մամուլոյ հետ: Այլ հայ թերթը նոյն իսկ Շիվալոյի ցուցահանդիսին մեծ և պատուաւոր մրցանակի կ'արժանանայ ի պատիւ հայութեան. բայց ի զուր. այն այլ կը լքանի: Սիմէոն Քոչալմարիանց օտոտի փառասիրտութեամբ չէր որ կը խմբագրէր և կը հրատարակէր զեղարուեստական «Արաքս»ը. այլ

«Արաքս»ի մէջ — կը գրէ — ուժ տալով գեղարուեստին՝ մենք երկու նպատակ ունինք աչքի առաջ. նախ, որ գեղարուեստի բարոյական վեճն նյանակութիւնը անվիճելի լինելով, մանաւանդ մեզ նման հոգեպէտ զարգանալու կարեւոր շատ միջոցներէց զուրկ փոքր ազգութեան կրթութեան համար՝ ուղեցանք այդ զգալի պակասը մասամբ լրացնելու երկրորդ՝ հայի որտե՛ս ու հոգիի մօտ նկատուելով, ցանկացանք հայի մէջ վառ պահել այն աշխարհը, որի մէջ ծնուել ու սնուել է և որով էլ սպրուճ է ցարդ »:

Բայց այսպիսի մի մեծ գործ ձեռնհասուրէն զուրկ հանելու համար, բաւական է մի աղքատ և կարօտ գործիչ, թէեւ ըլլորովին բռնկած լինի անոր հրատարակութեան սիրով, թէեւ բոլոր կեանքը անոր նուիրած լինի: Խմբագիրը կը հարցնէ.

«... Ինչպէս մենք մեր միակ ոյժով, առանց ընկերակցութեան կամ ու է ամակցութեան, կարող ենք տարուան սկզբում հոգալ այսքան մի խոշոր գումար սրբ ժամանակում առաջին զիրքը հրատարակելու համար... Աշխարհի ամեն կողմերէց, նոյն իսկ օտարներէց և հարիւրաւոր նամակներ, խմբագրական գրուածներ են տեղուճ խմբագրութեանս իւրաքանչեան իր մամուլութիւնը և սքանչալուծ յայտնելով մեզ, սակայն... գործը, զանդիսի տպագրութիւնը կազմել է ու կազմու է, գիտե՛ք: Ինչու »:

Վասն զի հասարակութիւնը կը սքանչանայ «Արաքս»ի շքեղ և փառաւոր տպագրութեան վրայ, բայց բաժնեգիրն վճարելու համար դժուարութիւն կը զգայ, և կը փափագի որ հայ մամուլին այլ պատուաբեր թերթը

ըլս տեսնէ. ինչնով. 3000 ուրբի ծակքով. և խեղճ ու ազգաս խմբագիր մը ուսկից գտնէ այդ մեծ գումարը :

«Արաքս»ի խմբագիրը գրամական այն ա. մենէն մեծ խոչընդոտն ոտքի տակ առնելով, ամէն տարի՝ թէնէ ժամանակէն ուշ՝ բայց կը հրատարակէր իր թերթը. պատկերելով անոր մէջ ընդհանուր ազգաց ամենէն հոշա. կաւոր նկարչաց գլուխ գործոց նկարներն. և մանաւանդ հայրենեաց աւերակ բերդերը, զերեզմանները, ժողովրդական տարագները, կատարեալ նուրբ զեղով ու ճաշակով, ֆաղցր, ցուրտը, անտանելի չքատարութիւնը՝ իրեն խանդավառ գործունէութեան դեմ կը պա. տերազմէին, բայց այդ հարուածներուն ֆու. լամբրեանց կը դիմադրէր՝ մինչեւ այն տտին՝ երբ այլ եւս իր հիւծած ու մաշած մարմի. նը ձեռքնտու չըլլար իր հոգւոյն, որ կ'ուզէր դեռ գործել, զեռ պեղել հայրենի երկիրը, և հրատարակ հանել մեր անցեալ փոռաց ճարտար և ճաշակուոր գեղանկարն՝ Նա չի լքաւ, բայց լքին դիրը . մամուլի գործիչ. ներուն մէջ ամենէն ծանօթ նահատակն ինքն եղաւ. և իր մասնաճիւղին մէջ ինքը անգու. պական եղաւ : Եւ իրմով առ այժմ վերջա. ցած կ'երեւի հայկական գեղանկար մամուլն : Փառք մի եւս հայութենէն կը թռչի : Միշտ կ'որոտտ, ընաւ գիւտ :

Քանի որ մեր խօսքն ուսուսհայ մամուլի մի արդիւնաւոր գործիչի մասին է, չենք ու. զեր անյիշատակ անցրնել մի և նոյն հա. սարակութեան մէջ գտնուող այն խմբագիր. ներն, որոնք կը շարշարունի հրատարակ. շտական անտանելի ռուճիկ տակ : «Ազգայրա. կան Հանդէս»ի հրատարակութիւնը սպա. հովցընելու համար, կ'աթողիկոս խորմանն կը միջամբտէ. հագուոր իշխանութիւնը հարկ կ'ըլլայ ձայն բարձրացընելու, կերպով մը հատարակութեան վրայ նուիրական պարագ մը դնելու՝ օգնելու այն կիսամեայ օգտակար հանդիսին. և նոյն Հանդիսի խմբագիրը կը դուշակուի թէ քիչ աստիճանի հրատարակչա. կան տաժանելի կաց մ'ունեցեր է, որ նոյն քայլն ստիպուած է առնելու : Եւ քիչնչկս չի դիմոր այդ տեսակ մի ձեռնտուութեան, երբ իր լայնածաւալ հանդէսը հրատարակելու

համար, զուրկ նիւթական ո՛ր և է քաջալե. րութենէ, ամէն տարի 1000 ուրբի պարտքի տակ կ'ընկնուէր. և թէնէ բազուցի կրեստսի մը համար ոչ մի նշանակութիւն չունենայ այլքան գումարի պարտքն, բայց մի ծա. դովրդական գրագէտի համար նա լքուցիչ է, վհատեցուցիչ մեծ մտատանջութիւն մըն է, մանաւանդ՝ երբ նա ընտանեաց տէր է, և հայ մամուլը կերակրելէն առաջ, սրբազան պարտք մ'ունի ընտանիքն սնուցանելու : Եւ այդ հանդէսը՝ որ երթալով ընդհանուր բանասիրաց և գրագիրաց ուշադրութիւնը կը գրաւէ, ոչ մի մեկեւեակ չունի, որ զայն իր նահատակ դիրքէն դուրս կորդէ : «Մուրճ»ը «Հիւսիսափայլ»ի «Կնոսնկ»ի այդ նսեմ վերջալոյսը, մի և նոյն ոլորալի կացն ունի. հասարակաց քաջալիրութեան սովը կը զգան նսեւ «Թատրոն» և միւս թերթերն : Այժմ՝ ուսուսհայ լրագրութիւնը չի վայլեր հասա. րակութեան հայեւոր ձեռնտուութիւնը . «Մշակ»ը կ'այ լրագրութեան այդ տարեց և ընդհանուր հայութեան ողջամիտ երեւցած լրագիրը, որ իր վայելած համակարներին հա. մեմատ, այժմ պէտք էր գոնէ 15 հազարի չափ հրատարակուիլ, բայց նա եւս քաջա. լերութենէ զուրկ լինելով, մեր լսածին 1500 մեմատ՝ հագու հինգ (լրտ ումայն 4500 օրինակ) հազար չափ կը հրատարակուի :

Մի քանի տարուան մէջ արտասուսհա. նի հայ մամուլը ընդարձակ ծաւալ մ'ու. նեցաւ : Եղիպտոս, Պուշկարիա, Գաղղիա, Անգղիա, Չուիցերի, Ամերիկա այն ամէն երկրաց մէջ, ուր հայ զարթոնանութիւնը երթալով բազմացաւ, յաջողաբար հոն նոր նոր թերթեր ծաւն, և անոնցմէ շատերն ծա. դիկ կամ պտուղ դեռ չի տուած՝ ցուրտ ընդունելութեան խաւարին մէջ խաւարեցան՝ լքան : Բայց ի՞նչ մեծ մեծ պահանջներ, միթէ ազգը պարտական է ամէն թերթ պահելու, սնուցանելու և քաջալերելու, մանաւանդ որ անոնցմէ շատերն լոկ սպուրտարի համար կը ծնին : Մեր վրայ այդ շատ լաւ իրաւացի յարձակում մը պիտի լինէր, իթէ մեր ազ. նիւ հրատարակութիւնը անպէտ հրատարա. կութիւնները ճանչնալու աստն, միանգամայն գիտնար նսեւ կարեւորաց և օգտակարաց

յարգն: Հայ գրականութիւնը բնաւ պիտի չի տուէ, եթէ ողորմելի թերթերն խամրին, անհետանան ընդ միշտ: Բայց երբ կը տեսնէ որ օր խեղճ թերթերու բազմացումն և լաւերուն նուազումն, այդ մեծ հարուած մըն է, որ կը խախտէ Հայ գրականութեան կարեւոր շէնքը: Արտասահմանի մէջ «Նորկեանք», «Բանասէր», «Համայնարան», «Անահիտ» նոր հանգեաներ են, որոնց շնչասպառութեամբ հրատարակուին յայտնի նշան մըն է պարտ ու պատշաճ վարձատրութիւն մը չի գտնելնուն: Եւանօթ գրագէտներ Յ. Շահնազար, Տ. Կամսարական, Ս. Պարթեւեան, Ս. Գարբէլեան, Տ. Ս. Տիւտար, Տ. Սիպիլ, և այլն որոնք սկսան Հայ լրագրութեան նոր և յառաջադիմական գոյն մը տալ, երկար չի տեսց իրենց գործունէութիւնը, լքան, հեռացան գրական ասպարէզէն, և քաջալերութեան և վարձատրութեան պակասն նախճիրներ գործեց:

Այն օրէն որ գրագետ կոչուելու արժանաւոր գործիչ մը գրիչը ձեռք կ'անուն՝ հայրենի գրականութեան զարգացման աշխատելու, սատարելու, մի և նոյն օրէն Պէշիվթաշլեանի անստուգութեան, այն գաղաւթարանու ու տխուր ոգին՝ իր գրասեղանին առջեւ կը կանգնի, կը յիշեցնէ ապագային հոգն և մտատանջութիւնը, և այն է որ կը ջանջախէ կը լքանէ խեղճ գրական նահատակները, որոնք ազգին պակսին կ'արժանանան՝ երբ արիարար կը տուան նոյն ասպարէզին մէջ մինչեւ իրենց զեղեցիկ վերջալոյսին խաւարումն:

Հ. Ս. ԵՐԵՎԱՆ



**ՄԱՍԻՍ** շարձմաններն ազգային, գրական, քաղաքական եւ գիտական: Արտոնատէր՝ Կ. Ս. ԻւթիւՏեան: Խմբագիր — Տնօրէն՝ Տիգրան Արփիարտան: Տարեկան բաժանորդագին 12 ֆրանք, թրղմատարի ճախըր միասին:

Հասցէ՝ Կ. Պոլիս, Ղաչարիս, Նորատոռնկեան խան:



ԱՐՇԱԼՈՅՍ ԻՒ ԱՐԵՒԵԼԷ

ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

(Շար. տես էջ 401)

**Տ**ԱՐԻՆԵՐՈՎ կ'երեւի այս կուսանաց յայլ և այլ կողմանս Հայոց զեզերիլն և ցրուիլն. յարեւմտեան կողմ՝ թողով զՄանի յեկեղեցաց գաւառի, ի հիւսիսակողմ՝ զՆոնէ, որ կ'ըլլայ քարոզիչ Վրաց. այսպէս հարկ է որ ուրիշ կողմեր այլ թողուած ըլլան, և միայն իրենց կէսն միաբան գտուին իրենց նահատակութեան տեղում՝ ի կեդրոն Արարատայ: Միայն հարաւային Հայոց կողմերում կենալն և շրջիլն աւելի ծանօթ է. և թէ ոչ ուղղակի յԵդեսսոյ եկած են Հօն՝ այլ յարեւմտեան Հայոց. կամ երկրորդ անգամ եկած են այս կողմս, ի գաւառն Բզնունեաց, ի ոսկմանս անուանի խշար քաղաքի, ուր յետոյ իրենց կեցած տեղին՝ Ս. Գրիգոր վայելուչ եկեղեցեակ մի շինեց, և ըստ իր սովորութեան՝ խաչ մի կանգնեց, և տեղն այլ կոչուեցաւ Ս. Խաչ: — Աստի՛ վանայ ծովուն արեւմտեան եզրքը պատելով՝ եկան կեցան ի Թոնիս, ինչուան հիմայ ծանօթ տեղ. — աստի՛ դէպ յարեւմտեան հարաւ կու գան՝ ի գաւառն Մոկաց, և կենան ատեն մի այն տեղ՝ ուր յետոյ Ս. Գրիգոր վանք մի հաստատեց, որ նոյնպէս Ս. Խաչ Մոկաց կոչուի, և անուանի ուխտատեղի մի կ'ըլլայ ի Ժ-ԺԱ դարս, և Գր. Նարեկացույ ատեն պայծառ շինութեամբ զարդարեալ և հռչակեալ: Թէ այս տեղ և թէ քիչ մ'այլ հեռու՝ Կճառ կամ Կրճատ կոչուած տեղ մի՛ շատ նեղութիւն և հալածանք կրեն կուսանքն, քրմաց և զանոնք զրոյղ զիւաց ազգամար. բայց Գայիանէ իր խաչովն և իրեն Հետ Հոգեոյ քահանայքն՝ Գանիէլ և Ծառայի, աղօթիւք և օրհնութեամբ՝ հալածեն զանոնք. որք արգել կ'ըլլային մեր